



40 **ՓԱՐԱ**

ԱՅՆԴԱՅԹՆ ԵՒ ՔԱՂՋԱԿԱԿԱՆ

ՓԱՐԱ 40

ԾԱՂԻԿ տարաբը երկու անգամ կը հրատարակուի Զնրեթարքի եւ Տարաբ օրերն։ — Տարեկան բաժանորդագրաւթեան զինն է 100 դր. արծար. — Վեցամսեայն 30. — Դաւառաց համար 115 դր. Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դրշ.

Որ եւ է համակ կամ գրութիւն պէտք է ուղղիլ Ս. Արքօնաւու եւ Տնօրէն Անօն Սահման։ Էսկի Զապրիյէ ճատուեսի Նշան Լ.Ֆ. Պէլապէրեամի Տպարան և Խմբագրութեան յանձնուած գրութիւնն եւ չեն տրուիր:

ԹԻՒ 211 Գ. ՏԱՐԱԲԻ

1889

ՄԱՅԻՍ 3 ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

ԲՈՎԱՆԴՈՒՌՈՒԹԻՒՆ

Ազգային. — Ամուսնական սրինաղիրք, — Գիտական. — Որու եռուանուանդ էս. — Մայիս մէկ. — Հաւաքածոյ. — Ասկէ անկէ. — Վերջն լուրեր. — Մայր Սէնթ Ակոթ:



Ամէն. Ա. Պատրիարք Հայուն կիւրակէ օր Մաքրի-դիւզի եկեղեցւոյն մէջ օծեց պատակեր մը, զոյ նուիրած էր Զայեան իլիւս է ֆէնտի.

Ցեղաւարտման եկեղեցւոյ, Վաւեմ իլիաս էֆ. սեղան մը տուաւ ի պատիւ Ամէն. Ա. Պատրիարք Հօր:

Ամէն, Խրիմեան Սրբազնն ալ Դաստիար միավակի Ա. Յակոբ եկեղեցւոյն մէջ հանդիսաւոր Ա. պատարագ մատոյց և քահանայ ձեռնադրեց Սեբաստացի տիրացու Աւետիս Մնջիկեանը որ կոչցաւ Տէր Մկրտիչ:

Կրօն. Ժողովը, Ամէն. Ա. Պատրիարք Հօր նախագահութեամբ և Գեր-

Խորէն նար-պէյ Սրբազնի ատենա. պետութեամբ Ղալաթիոյ Խորհրդաւանին մէջ գումարուելով, ինչ ինչ խնդրոց կարգագրութեամբ զբաղեցաւ։

Երուսաղիմայ Պատրիարք Ամեն. Տ. Բարութիւն Սրբազնի ճամբորդութիւնը այս շաբթօւ եւս յետագուած է, նորին Սրբազնութեան անձնական տկարութեան պատճառաւ։

Ամեն. Ա. Պատրիարք Հայուն օրհ. նութեան կոնդակ մի յղեց, Ղալաթիոյ եկեղեցւոյ երաժիշտ դաստառու Միհրան էֆ. Ճերրահեանի, ի վարձատարութիւն նկեղեցական երաժշտութեան մէջ ցոյց տուած ջանիցն ու աշխատութեանց։

Տիգրան էֆ. Չուխաճեան. Հըռչակեալ երաժշտապետն Քննլի երաժշտական ընկերութեան աջակցութեամբ ձայնական և գործնական նըւագահանդէս մը կազմաւորած է, որ տեղի պիտի ունենայ ի սրահ Թէօթօնիալի 7/19 մայիս, կիրակի ցորեկ, ժամ 1 1/2ին, ըստ եւրոպական։

ԱՄՈՒԾՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԻՐԻ

ԱՆԿԼԻԱԿԱՆ ՕՐԵՆՔ ՄԸ

Ամեն երկրի և ամեն ժողովուրդի մէջ, ուր ամուսնութիւնը օրինական պայմանի տակ գրուած է, ամուսնական այլատեսակ վէճեր կը պատահին ստէպ, որոնք մենք «Երիկ կնկան» կը սիւ կանուանեմք. բայց և այնպէս, ամեն երկիր և ամեն ժողովուրդի իրենց բարուց, փարուց և ամուսնական կերպին ու ձեւին համաձայն ամուսնական օրէնք մ'ալ ունի, որով կը կարգադրեն ու կը լուծեն ամեն վէճ ու խնդիր. միայն մեր խեղճ ժողովուրդն է որ ամուսնական վէճերու պարագային մէջ, վէքիլ Հայր Սուրբն ու Դաւատաստանական խորհուրդն ունի միայն, որոնք առանց ուղեցոյցի — Օրինագրքի — լնթանալու հարկին մէջ կը գտնուին դժբաղդաբար. և այս առթիւ թէեւ իրենք ալ չափազանց կը նեղուին և սիսալ քայլեր կառնեն երբեմն, բայց ինչ ընեն, «պօռուտան բէշէֆ չըգմազ, նէ չըգարսա բախտանա» կըսէ առածը, և «էյրի ճէտվէրտէն տօղու ըզկը չըգմազ» կըսէ Մանզումէ։

Գէշ օրէնք մը ունենալը, բնաւ

չունենալէն աղեկ է կըսեն . բայց չենք ալ ուզեր ունենալ այնպիսի օրէնքներ , որ մեր ընտանեկան կեանքը բոլորովին տակն ու վրայ ընեն . ինչպէս , օրինանի համար , մեր ունենալիք օրինագիրքը պէտք չէ որ պարունակէ Անդիական օրինագրքի սա տրամադրութիւնը չօշափող յօդուածներ , որ է՝

Եթէ կին մը , անոյշ հոտերով , իւղերով , ճերմակ ու կարմիր ներկերով , կեղծ մազերով , արուեստական ակռայներով , չափաղոնց թուալէթներով բարձրակրունկ կօշիկներով , կեղծոռիկներով (թիւրնիւր) մարդ մը հըրապուրէ և անոր հետ ամուսնանայ , կը դատապարտուի իրը տիրաննիդ և խարերայ :

Ով Ռատուած իմ , ի՞նչ ահռելի բան . եթէ այսպիսի օրէնք մը ունենանք , ի՞նչ կըլլայ մեր վիճակը : Որդեօք կարելի կրնայ ըլլալ գտնել կին մը , որ այս դատապարտութենէն օձիքը աղատել կարենայ .— մտածեն անգամ խնդութիւն է , այն ատեն ամէն կին դատապարտեալ և ամէն ամուսին ազատ . . . բայց երկրորդ և անդատապարտի կին մը գտնելու դժուարութեան մատնուած . ի՞նչ ծիծաղելի բան . . . ասկէ զատ , աղջիկներն ալ կէնք . լիկ էնթէնէտով և աւել առաջն բաղուճներով աղջիկտես հանելէն ուրիշ ճար չմնար , որ այս ալ քիչ մը քիչ ծիծաղելի բան չըլլալէն զատ , այս պայմաններով աղջիկտես ելելու համակերպող աղջիկ մ'ալ չը գտնուիր , որով ամուսնութիւնն ալ բոլորովին անկարելի կըլլայ , և փառք յաւիտեանս ամէն :

Չենք ուզեր աւելի յառաջ երթալ , ինչու որ լուրջ և կարեւոր խնդրոյ մը վրայ կը խօսինք , ուստի պէտք է լըրջօրէն խօսինք :

Մեր ազգի արդի ընտանեկան անկանոնաւութեան վիճակին մէջ , դատաստանական օրինագրքի մը պէտքը , ամէն ժամանակէ աւելի զգալի եղած և ամենակարեւոր տեղը գրաւածէ , և այնշափ , որ մինչեւ իսկ կրնամք ըսել թէ ազգային ներկայ կացութեան մէջ դիզուած շատ մը կարեւոր խնդրոց մէջ առաջին և գլխաւորն է մի միայն այս խնդիր , որ մահու և կենաց խնդիր մ'է :

Ապագային առջեւ մեծ պատասխանաւութեան տակ պիտի մնան

ամէն անոնք , որք այս խնդրոյն կարեւութիւն տալ չեն ուզեր , ով գիտէ ինչ հաշիւներով :

Հաեւալ ճաեւալ միտքերնիս կուդայ , որ երբեմն Դատաստանական Օրինագիրք մը խմբագրելու պաշտօնով յանձնաժողովի մը կազմութեան խօսքերը կընէին լրագիրք , բայց այս խօսքերն ալ շատ կարճ եղան և շուտ վերջ գըտան . կերեւայ թէ ճամբայ շառած , ուր էր թէ ժողովրդեան բարոյական տան — Դատաստանական Օրինագրի շինութեան լուրն ալ կարդալու բաշերախութիւնն ունենայինք , արդեօք ո'րչափ առաւել պիտի ուրախանայինք :

Պատրիարքարանի շինութեան , Հիւանդանոցի շինութեան , Կղերանոցի հաստատման բերկրալի և ուրախալի լուրերու շարակարգին մէջ , ուր էր թէ ժողովրդեան բարոյական տան — Դատաստանական Օրինագրի շինութեան լուրն ալ կարդալու բաշերախութիւնն ունենայինք , արդեօք ո'րչափ առաւել պիտի ուրախանայինք :

Պարկեշտ , բարեխտատիկ և երջանիկ մարդիկ ալդպիսի օրէնքի մը պէտք չօւնին . և ժողովրդեան անձն ու բազդը այսպիսի պարկեշտ մարդոց ձեռքը կը գտնուի թէեւ , այլ սակայն ասոնք ալ պարտին մտածել և յիշել այն առածքը որ կըսէ , ոչ օլոր ոչ օլոր :

Մենք չենք պահանջեր որ սան-

ձաքակ և խիստ ազատական տրամադրութիւններ պարունակող օրինագրիք մը շինուի , որ աւելի վնասակար կըրնայ դառնալ մեղ համար , այլ պէտք է հնաւանդ և օրինաց կարգն անցնող ընտանեկան սովորութեանց և եկեղեցեցական կարգաց ու կանսեաց համապատասխանող և քիշիկ մ'ալ ժամանակիս պահանջմանց յարմար օրինագրիք մը շինուի , որով ժողովրդեան ցաւերն ամոքին և ամուսնական վէճի առթիւտարիներով Պատրիարքարանի սանդուղները մաշեցնող խեղճերը աս ասէ ըսելով հանդին ու հանդարտին :

Կը յուսամք , որ ինչպէս ազգային պաշտօնատարաց , ժողովոց ու ժողովականաց , եպիսկոպոսաց , վարդապետաց , սարկաւագաց , քահանայից , դպրաց , վարժապետաց , տնտեսաց , մեծանց և փոքրունց և ամենայն ազգի մարդկան խաթըրը չը կոտրելու համար ամեն չանք և ճիգ և ամեն միջոց ի գործ կը դրուի , այնպէս ալ ժողովրդեան այս պէտքն ալ շուտ ընդդիոյթ լրացնելու հոգ կը տարուի ազգասիրաբար :

ԳԻՏԱԿԱՆ

Ի՞նչ պէտք է ոնել լաւ առողջութիւն մ'ունենալու համար .— իբրամիջնիմ բժշկութեան մէջ .— Քիոզ կաթ խոել .— Մ յրն հիւանդ՝ զաւակն ալ հիւնդ .— Հեռաձայնն հիւանդանոցներու մէջ :

Եթէ կը փափաքիք լաւ առողջութիւն մ'ունենալ , հետեւեալ կանոններն պահեցէք : 1. կանոնաւորել սովորութիւններն . 2. կարելի եղածին չափ ամէն օր մի և նոյն ժամուն պառկիլ . 3. առաւետուն երբ արթնցած էք , անմիջապէս ելնել . 4. պաղ ջրով շրփուիլ . 5. պարզ կերակուրներ ուտել . 6. չափաւորել ըմպելեաց գործածութիւնն . 7. ճաշէն վերջ անմիջապէս աշխատութեան չսկսիլ . 8. ջուրը եռացնել և այնպէս խմել . 9. մարզանք ընել կամ պտոյտ դաշտաց մէջ . 10. միշտ ոտքերը տաք պահել . 11. աշխատութեան , բնակելու և ննջման սենեկաց օդը մաքրել . 12. զբաղում մը կամ գործ մ'ունենալ :

Հետեւեցէք այս կանոններուն և բժշկի պէտք չը պիտի ունենաք :

Իբրամիջիպմի վրայ շատ զրած եմ . գարձեալ պիտի գրեմ . իբրամիջիպմի գործածութիւններն վերջ չունին . Ահանոր եղանակ մը չար և անկարգ տըզայք կրթելու վարժարանաց մէջ , վերստին իբրամիջիպմի . Բժիշկ մը (անունը չեմ լիշեր) կուզէ գող և չարամիտ տըզայ մը օրինաւորութեան բերել : Կառնու վայլուն գնտակ մը , կը գնէ զայն տղուն գլխուն վերեւ և իբրամիջիպմի կընէ : Տղեկը կը ննջէ թմրութեան ենթարկուելով և մի քանի վայրկենէն կը զարթնու կերպարանափոխեալ : Այժմը բարի և հնազանդ տղեկ մ'է :

Եերնով կաթ խմելն սովորական բան մ'է բայց քիթով կաթ խմելն չէ լսուած : Լսեցէք և հաւատացէք : Պուտոյի մէջ մանկիկ մը Ք-իշկներուն հարցուցէք : Կոչուած բերնի հիւանդութեան մը կ'ենթարկուի , այնպէս որ չը կըսէ լրացնելու շրմներն և լեզուն շարժել : Զինք դարմանող բժիշկն ըստիպուած է քթային ծակերէն ներս տալ կաթը և այս եղանակաւ տղեկը բժշկուած է և կատարեալ առողջութիւններու մէջ :

թիւն մ'ունեցած : Նմանօրինակ փորձեր կատարուած են նաեւ թոքախտաւոր մանուկներու վրայ և լաջող արդիւնք մ'ունեցած .

Գրեթէ ամէն հիւանդութիւն փոփոխական է միքոռապներու միջոցաւ Որչափ գրեմ այս անտեսանելի միջաժներուն վրայ , բաւ չէ : Ամէն օր , ամէն ժամ , նոր տեսակ միքոռապ մը կելնէ և իրեն հետ նոր հիւանդութիւն մը կը բերէ : Այսքան զօրաւոր են այդ միքոռապներն որք հիւանդութիւնը մօրը արիւնէն կը փոխանձեն մանկան արեան մէջ , գեռ սա՛ իւր մօրը արգանդին մէջ եղած միջոցին : Մայրն յդի է և թոքատապ մը կ'ունենայ . մանկիկը կը ծնի և հինգ օր միայն կ'ապրի . Դիազնութիւն կը կատարուի և տղուն թոքատապ ունենալը կը հաստատուի : Երբ , միքոռապներն ջընջուին , աարափոխիկ հիւանդութիւնք ինքնին պիտի աներեւոյթանան : Բայց ինչպէս պէտք է հալածել միքոռապներն :

Անգղիացիք կը սիրեն իրենց բարենպատակ հաստատութիւններն . այս անգամ անգղիայէն կուգայ հեռաձայնին մէկ նոր կիրառութիւնն : Հիւանդանոցներու այն սրահին մէջ ուր տարափոխիկ հիւանդութեամբ վարակեալ ախտաւորներ կը գտնուին , հաստատած են հեռաձայն մը իւրաքանչիւր անկողնոյ քով : Դժբաղդք չեն զրկուիր այսպէս այն միիթարութիւններէն զորս կրնայ տալ իրենց մէկ սիրելի տնձին խօսակցութիւնն : Հանճարեղ և սրտայոյգ գաղափար մը օդտակար մարդասիրական հաստատութեանց համար : Եւ դեռ դիտութիւնն ինչ վայելքներ պիտի տայ մեզ . . . , ինչ յաղթանակներ տգիտութեան դէմ . . . որոց վրայ խօսիլ . Երբ ամէն բանի վրայ ուզենք խօսիլ , յաջորդ + ռանդիներու համար ինչ նիւթ պէտք է պատրաստել :

Մ. Գ. ՄՕԶԵԼՅՆ.

ԱՐՈՒԵՏԱՐԱՆԴԵՍ

Տարիներ առաջ խօսուած , պատրաստուած Փարիզի այս Արուեստահանդէսին նը կերպապէս բացուեցաւ , որով և լրագրաց համար ալ առատնիւթիւ շտեմարան մը բացուած եղաւ :

Այս առաջիւ , լրագրաց և հրապարակաց մէջ Արուեստահանդէսին նը կատամամբ , ի մէջ այլոց քաղաքական տեսակէտով ալ շատ մը բաներ գըրուելու և խօսուելու ծայրը բըրթաւ . ինչպէս 1789-1889 , հարիւրամեակ , ֆրանսական յեղափոխութիւն , ֆրանսական յառաջադիմութիւն , հանրապետութիւն , հաստակապետութիւն , բռնապետութիւն , բարեկեցութիւն են ևն բառերով թեր ու դէմյօդուածներ , տեսութիւններ և բանախօսութիւններ հրատարակուիլ ըսկան . սակայն այս տեսակ բաներուն մեր խելքը չը հասնելուն , ասոնց համար բան մը չենք ըսեր , համոզուած ըլլալով միանգամայն որ նոյն իսկ ըսողներուն , խօսողներուն և հրապարակի վրայ ընդօրինագողջներուն խելքն անգամ հասած չէ :

Բայց և այնպէս , մինչդեռ համայնլրադիրք , «Փարիզի Արուեստահանդէսը» վերնագրին տակ ամէն օր շարունակ ամբողջ էջեր և երեսներ կը զոհեն , և այս բանին համար յատկապէս թղթակիցներ և հեռագրաթելեր բըռնած ու վարձած են , մենք ալ , իրք քաղաքական լրագիր , ի հարկէ ստիպել այս Արուեստահանդիսին նկատմամբ , որչափ կարելի է , պէտք եղած տեղեկութիւնները մեր ընթերցողաց հաղորդել որոշած եմք . սա պայմանաւ սակայն , որ մեր խելքը չը հասած ու չը հասկցած բաներուն վրայ չը գրեմք . — աս մէկ :

Երկրորդ գանի որ ըստ երեւոյթին , Արուեստահանդէսը իրը հրաշալիք , տեսնելու արժանի խիստ հետաքրքրաշարժ և անըման հաստատութիւն մը հռչակուած լինելով , աշխարհիս չորս կողմէն միլիոնաւոր ձեռքը բերանին համար մարդիկներ , հազարաւոր մզոն ճանքաներէ Փարիզ կը վազեն մի միայն արուեստահանդէսը տեսնելու նպատակաւ , ասդին տեսնելու փափաք ունեցող և առ ի չգոյէ դրամի՝ տեղիկը նստելու ստիպուողնե-

րուն սրտիկը ուսուածներն արունը չը պլեկու բարի նպատակաւ , պիտի աշխատիմք թեթեւ կերպով նկարագրել , ինչ որ պիտի կրնամք նկարագրել , համոզուած լինելով որ ճոխ , ընդառակ և փայլուն նկարագրութիւնները աս խեղճերուն ճիտիկը բոյորովին ծուռ պիտի թողու . շիտակը մենք այս կէտը մտածելով միայն , խնայել կուղենք . ուրիշները ինչպէս կուզեն , թողայնպէս գրեն , ինչու որ այն մարդը որ Արուեստահանդէսը տեսնելու համար Փարիզ երթալ կը փափաքի և մինչեւ իսկ գիշերները երազին մէջ շոգեկառք , ճամբորդութիւն , պանդոկ , գլխարկ ևն բաներ կը տեսնէ և առատուն արթննալուն ի բոլոր սրտէ ախ մը կը քաշէ . Երբ ցորեկն ալ լըրագրի մը մէջ կաբդալ թէ :

Այս բաժին արուեստահանդիսին ամենէն հետաքրքրաշարժ բաժիններէն մին է , զի այս թաղին մէջ բուն արեւելցի խանութպաններ արեւելաձեւ խանութներու մէջ նստած , պիտի վաճառեն արեւելակերտ արեւելաբոյս մանրը մունց վաճառք , իրենց արեւելանշան վաճառներով , և արեւելեան սրճարաններու մէջ սուրճ , արեւելաձաշակ պանդոկներու մէջ ալ թրքանականներովիք պիտի հրամցուին , արեւելաձայն նուագարաններու գաշնեղանակներովիք . և արեւելաբառերու մէջ արեւելայով լողացողի արեւելագլխոյ արեւելագանկը , արեւելաչափով չափելու և արեւելատփոչայով արեւելակերկելու արեւելաճարտարութիւնը արեւելահանդէս արեւելաբերեու :

Հիմայ , ընմեերցող , դուն ըսէ , միթէ այս մարդը՝ այս ճոխ և գեղեցիկ նկարագրութիւնը կարդալով , միթէ կարելի բան է որ իր լեցուած սրտիկը բոլորովին հօշտւ չըլլայ և հէծնէնէւ չի լսալ . այս տեսութեամբ ահա՞ որովհետեւ մեր պաշտօնն ալ ինդալ ու ինդացնել է , պիտի խորշիմք այս տեսակ նկարագրութիւններէ :

Բայց մեր գրելիքները չսկսած խնդիր մ'ալ կայ , զոր կը համարձակիմք խոնարհաբար մատուցանել բաղդին բերմամբ Արուեստահանդէսը տեսնելու պարագալին մէջ գտնուող անձանց ոմանց և ան է խնդրել որ հոս

իրենց ազգականաց և բարեկամաց զրկած նամակնին քիչ մը շրջահայեցութեամբ զրելով՝ Արուեստահանդիսին իրենց զրայ ըրած ազգեցութիւնը զգացնել չտան։

Մեր այս տօղերը թերեւս ընթերցողաց հետաքրքրութիւնը գրդուելով հարցունեն թէ. — Պ. Մաղիկ, առ ի՞նչ քար էր որ նետեցիր։

Քաւ լիցի, մեր նետածը քար մը չէ, այլ խրատ մը. ինչպէս կըսէ առածը քանիքասանք չէ, բանն ասանկ է։ որովհետեւ Փարիզէ ուղղեալ շատ մը նամակներ աեսանք, որոց մեծագոյն մասը միօրինակ կը պարունակէին հետեւեալ պարբերութիւնը

— Փարիզի այս արուեստահանդէսը չը տեսնողը, թող չը կարծէ թէ աշխարհիս մէջ իբր մարդ կապրի։

Եիտակը, միտքերնուս անցածը ինչու պահենք. եթէ վերոգրեալ պարբերութիւնը պարունակող նամակ մեզ զրկող մը ըլլար, ի վարձատրութիւն իւր այս գեղեցիկ իմաստասիրութեան անմիջապէս Եէտի-գուլէ երթալով՝ իրեն սենեակ մը կը վարձէի, և վերադարձին ուղղակի այդ սենեակը զըրկելով՝ քիչ մը ատեն հոն բնակիլը կը խրատէի, ինչու որ Եէտի-գուլէի օդը ասանկներուն համար շատ օգտակար է կըսեն։

Այս կէտին մէջ զարմանալին այն է, որ նոյն իսկ հոս, այս ասացուածքին իրաւունք տուղներ և ըստ այնմ վարդապետովներ կան, առանց մտածելու թէ, եթէ այս տեսակ բացագանչութեանց իրաւունք տալ հարկ լինի, պէտք է իրաւունք տանք նաեւ այն ձկնորսին՝ որ առիթ չը փախցներ կըկնելու

— Ատամ, ալմթը փարմագ սիրիւսիւնիւ կէօրմէեէն տիւնեատա ատամ տէեի մի եաշար։

Եւ այն նաւագարին՝ որ

— Իքի չիփթէ պիր գաերգիլա, պօղազ փուրթունասնա թութուլարագ ոն ալմթը սահամ տէնիզ իւսթիւն տէ չալգանմաեան տիւնեատա ատամ մը սաերլըր։

Եւ այն գինեմոլին՝ որ

— Կիւնտէ հիշ տէնիլ իսէ պիր օդ-կա բագը իչէմէեէն, տիւնեատա ատամ տէեի մի կէղէր։

Եւ այն հսկայ բեռնակրին՝ որ

— Իքի եիւղ օդիա եիւքիւ գալ-տըրմաեան, տիւնեատա ատամ մը սանըլըր։

Եւ այն պարոնին՝ որ

— Արեւելքէն վանտուելուն պէս, գիշերը քունին մէջ անուշիկ երազ ճը տեսած միջոցին իսկ, մէկ ոստումով Արեւմուտք ցատկելու ճարպիկութիւնը չունեցողը, թող չկարծէ թէ աշխարհիս մէջ իբր մարդ կապրի։

Կըսեն ու կը քարողեն։

Եւ միթէ այս անտեղի։ անիմաստ և անխորհուրդ խենդ ու խելառ բառածներուն իրաւունք կընա՞յ տրուիլ.

Ինչ որ է՝ այսչափը բաւական համարելով, անցնիմք Արուեստահանդէս բերուած այլ և այլ իրերու հետաքրաշարժ նկարագրութեան։

Գալ անդամ

ՄԱՅԻՍ ՊԻՐ

Եսքիտէն պէրու մայիսին պիրին միւնիւ սապահը էրքէն, ճիվարտա պուլունան տաղլարա, պաերըլարա, չիմէնզարլարա, պաղլարա, պահճէլէրէ, պօոթանլարա զիեարէթ իթմէք, վէ պիր գաչ սաամթ վագըթ կէջիրիպ էյլէնմէք ատէթ հիւքմիւնտէ իճրա օլունտուղու ամմէնին մալիւմի տիր։

Վագաա պու մէվսիմտէ վէ պախուսուս մայիսին իւլք կիւնլէրինտէ, պաղլարըն վէ պահճէլէրին սէֆոտպախշ հալլէրի վէ հէնուզ աշըլմը օլան խաս վէ խաս կիւլէրի, նէվ պէ նէվ չիչէլլէրի վէ սաերը ըէնկեամուզ վէ գոգուլու նէպամաթլարը, ինսանա հաեամթ վէրիր տէրէնէսինէ վասըլ օլուրլար իսէ տէ, պուրալարընը զիեարէթ իթմէք մութլագ պիրին միւնիւ մի օլմասը իգթսզա իսէր, իքին մի իւչիւննիւ կիւնլէրի օլսա օլամադ մը։

— Հաերը, օլամազ։
— Մէպէս։

— Մէպէպինի պիզ տախի բէք չօդ արատը իսէտէ, պուլամատըլմըզա թէէսիփ իտէրիզ. վագաա պիր գաչ սէպէպլէր կէսութէրիլիր իսէ տէ, տօղրուսու պիզիմ ագլըմըզ ալմատըլընտան թապիի էմսիէթտէ կէթիրէմէեիզ, մեսէլա.

1.— Մայիսին պիրին միւնիւ, էրքէն, չաերըլըդ պիր մահալէ կիտիպոտէ եաբըմ սաամթնըդ օլսուն օմուրուպ չաերըլարըն չիշէքլէրին ըէնկիւլէրինէ տիգդամթ իտէն մատամըն եախոտ մատմազէլիին եիւզիւնիւն ըէնկիւլէրի, էխմթիեարլանա գատար սօմազ ըմըզ։

(Վէլէվ սահին պէսոյէ օլսա, բուտրա տուրուրքան, սապահըն աեազը եէմէեէնէ նէ իհմթիեան վար, կիւնտիւզ կիմսէլէր օլմազ մը. — պու պօշ պիր լաֆ օլմազը։)

2.— Մայիսին պիրին միւնիւ սապահը էրքէն, պիզտէն էելիէր չիմէնզար վէ պաղչէլէրէ սէլրանա չըգրպ, գարըլարընա ըըդան մատմազէլէր բախթընը թայեին վէ օմատմազէլէր օ սէնէ մութլագ սուրէթտէ էվլէնէ պիլիրէր իմիշ։

(Պու հալտէ մատմամիարըն նէ իշի վար. օնլարտա տէվլը կիւնիւ կիմսէլէր օլմազ մը. — պուտա օլմամազը։)

3.— Մայիսին պիրին միւնիւ սապահը էրքէն, պիր պօսթանա կիտէրէք մարուլ եէնէն, էօլիւպ կիտէնէ գատար մայասը իլէթինէ ասլա տիւշար օլմազ ըմըզ։

(Պու հալտէ, նիշլի թարափընա կիտիպտէ, մարուլըն եիւզիւնիւ պիլէ կէօրէմէեէրէք պօլ թօզ եուտանլարան նէ տէմէլի. — պուտա օլմատը։)

Խշթէ կէսութէրիլէն սէպէպլէր պուլար կիպի ասըլուզզ շէլէր օլտուգլարընտան, տահտ բէք չօդ նէվլէրին պիրէր պիրէր զիքը կիւզիւ կէօրիւրիզ, վէ լաքին իշ պու մայիս սապահը խանէնին պիրինտէ վագը օլան աթի միւքեալէմէնին տէրճի, օգուեանլարըլոզա էյլէնէ օլմադ իւզը միւնասիպ կէօրիւրիւզ։

— ԱՇ գըզգարտաշ, սանա պիր ըէնամ վար եօգ տէմէեէնէքսին։

— Բա խենդ, պէս սէնին հանկը տէտիքէրինէ եօգ տէմիշիմ, սկարըինէրիմի իսթէրսէն վէրէեիմ, նէ օլուր։

— Եօգ ճանըմ, սկարըինին նէ եաբաեըմ, պօթինէրիմի կիենէնէիմ։

— Բուտրան եօգսա, պիրազ բուտրա վէրէեիմ։

— Ճանըմ, բուտրա մուտրա իսթէմէմ, տահտա տիւն իտի պիր գութու ալտրմ։
— Եօգսա գըէմի գիսթանըմը իս-

Թէեէճէքսին :

—Էօ՛ֆ, ամա՞ն, գոյ վէրմէսին քի սէօլէեիմ :

—Էյ նէ իսի սէօլէսէնէ եա, ամա չարկամը իսթէրսէն վէրմէմ, պիլմիշ օլասըն հա՛, զէրէ թօրու թօրու պիր թանէ տիր :

—Էյ սէճէրէլի մէրագլանըեօրում, շիմտի պաերլաճարմ . . . ճանըմ գոյ վէր քի սէօլէեիմ :

—Իքի սաաթ տըր նիշին սէօլէմէեօրսըն . հայտէ պագաերմ, դուլաղըմ սէնտէ :

—Գուզում նօնօմ, եօլուա եա Շիշիտէ պիղիմքի կէօրիւնիւրսէ, սանա իշմար էթտիիմ կիպի, սէն վալիտէմի լաֆա թութտա էօնտէն եիւրիւեիւնիւզ պէն պիրաղ կէրիտէ գալըրսամ, պադքի վալիտէմ ֆարգընա կիթմէսին :

—Կէրիտէ գալըրսան նէ՞ եաբաժագսըն :

—Աման ճանըմ, պիլմէզ կիպի պօշշէլու սօրարսըն :

—Իա պէն նէ՞ պիլէեիմ. սէօլէքի օնա կէօրէ պէնտէ եաբաճաղըմը պիլէեիմ :

—Ախ գըզգարտաշ, պիլմէսին, պէնիմքինէ պիր սէօգիւմ վար էտէճէք, եազը պիլմէմ քի մէքթուալ եազաերմ, իշթէ կէրիտէ գալըրսամ, ուսուլ իլէ եանըմա չըզըրըպ, էտէճէք լաֆըմը սէօլէեէճէիմ, աննատը՞ն մը, եօդուա խենդ միյիմ քի, պօղուլուր տէրէճէսինտէ էօքսիւրիւիմ օլտուղու հալտէ, պու աեազտա թա օ գատար եօլու կիտէեիմ :

—Իա շունա պագ հէլէ . . . քա օ տըր քի տիւնտէն պէրի, եարըն մայիս պիր եաբալըմ տէեի պաշըմը կէօթիւեօրուուն. էյի ամա, սէսինքիտէ օրաեա մութլագ կէլէճէք մի :

—Կէլէճէք եա :

—Նէտէն պիլիեօրսըն :

—Իա խըեանէթ պէնի ութանտըրըեօրսըն, օնուտա աղնամաեը վէր, նէ՞ օլուր :

—Կէօրտիւն նէ ուրուսումսուզլագըրտը էտէրսին, պիղիմ արամըզտա թէքլիփ մի վար, պէն հէր պիր շէյիմի սանա սէօլէմէմ :

—Իա իշթէ եօդարքի քէօշէ բէնճիրէսինտէն պիր արա իշմար իլէ աննաթտըմ :

—Էյ պարէ աղնաթապիլտին մի :

—Հէ եա, օ տա սէվինէրէք բէք էյի տէտի . շիմտի էյի պիլիրիմ քի, օ պիզտէն էվիլէ օրաեա կիթմիշ աիր :

—Էյ ափէրիմ, կէօրիւեօրում քի, եավաշ եավաշ սէն պէնտէն ուսթա օլաճագսըն . էօյլէ իսէ, հայտէ վալիտէնէ սէօլէտէ շաբուք կիեինսին քի, պարէ զավուլըբը պէքլէթմէեէլիմ :

—Ամա տէտիեիմի ունութմասը՞ն ա, հէլպէթ պիր կիւն պէնտէ սէնին պիր եարտըմնտա պուլունուրումտա, աճըսընը չըգարըըմ :

—Հիշ ումուրունտա օլմասըն, սէն իշինի կէօրմէեէ պագ . հայտէ սէնտէ չաբուգ կիեինտէ, պարէ պու սապահ կիւզէլ պիր մայիս պիր եարալըմ :

ՆՇԱՆԱԽՈՐ ՀԱԻՍ.ԲԱԾՈՅՔ

Համբերութեամբ մուկ մը կընայ կտրել պարանն :

Դժուարահաճոյ մարդ մը միշտ դժբաղդէ :

Իմաստութեան հասնելու համար, ոչ պէտք է չափազանց ուտել, և ո՛չ ննջել ու խօսիլ այնքան :

Աբեկէլքան առած

Մի անգամ խօսելէ առաջ երկու անգամ խորհեցէք և երկու անգամ լաւագոյնս պիտի խօսիք :

ԲԼԵՒ-ԲԱԿ

Երբ ծառայութիւն մը պիտի մատուցանէք, պէտք է խորհիլթէ կեանքըն կարճատեւ է և չէ կարելի վայրկեան մ'իսկ կորուսանել :

Անգործ մնալն ո՛րքան ծանր բեռմէ :

Զեր ծնողաց ծերութեան մէջ յիշեցէք ձեր մանկութիւնն :

ԱՀԱ-ԼԱ-ԶՊԻ

Իմաստունն իւր անձէն կը խնդրէ իւր յանցանաց պատճառն, անմիտն ուրիշներէն :

ԿԱ-ԲԵ-ԼԻ-Ա

Երբէք մի ծեծէք կին մը՝ հարիւր

յանցանք ալ գործած լինի . մի զարնէք նմա՛, նոյն իսկ ծաղկամբ մը : Մասս

Բարիք ամէն ինչ կընան ընել լաւ ծնած հոգւոյ մը կրալ : Վ. Օ. Բ. Ե. (Թարգմ.) Մ. Գ. ՄՈԶԵՍԻՆ



Կէօզիւն այտըն պիրատէր, գուլաղընըն սաղըւըզը կէչմիշ տէյի իշիթտիմ :

—Էվկէթ համտ օլսուն էյիլիմ,

—Պարէ պիւսպիւթիւն կէչտի՛, բահաթսըն եա :

—Հայ հայ :

—Քիմ էյի էթտի :

—Տօքթօր Ա. էյի էթտի :

—Նէյիսէ սէվինտիմ, հայտէ կէլտէ չու հիսապըմը կէօրէլիմ, պագալըմ, պանա գա՞չ զըուշ պօրճուն վար :

—Իշտէմէյօրում, նէ՞ սէօլէյօրսուն :

—Ալաճաղըմը իսթէյօրում պէ, իշիթմէյօրմուսուն :

—Ավիք էտէրսին, տահա գուլաղըմըն աղըըսը սավուշմամը, ինշալլահ այ պաշընա գատար էյի օլուրտա օվագըթ սէօլէշիրիգ :

—Պալալըգ, քալքանըն օգկասըն գաչալը ալտըն :

—Տէօրթլիւեէ :

—Պահալը ալմըշըն, օգկասըն իւչ դուրուշա պար պար պաղըըըեօր :

—Ամմա եաբալըն հա, հիչ իւչ օգկալըք պալըզը ատամա իւչ զուրուշա վէրիւէր :

—Շէյլէ սէօլէ, տէմէք սէն թէքմիլինի տէօրտէ ալտըն, պէն օգկասըն սօրտում, օ հիսապտա ուճուզ ալմըշըն ամա . . . :

—Աֆ էտէրսին, սէվազիլտէն գուլաղըմ աղըըսը սավուշմըշտա էյի աննաեամատըմ :

—Օրասը մալիւմ, զէրէ պուրնուն տա գոգուեու ալամամը :

ՎԵՐՋԻՆ ՀՈՒՐԵՐ

Արեւելածնունդ մեծագլուխ պարոն մը այս օրերս էրելիճէ ազմիշ ըլլալուն, իւր ծննդավայրէն առօք փառօք վոնտուեր, և սօլուխը շիտակ աշբեւմուտք առնելով, հիմակու հիմայ այն տեղ երազով կապրի կոր եղեր. այս պարսնին երազը ինչ տեսակ բան ըլլալը մեր ընթերցողաց պիտի ծանօթացնեմք յառաջիկայ առթիւ:

Ազգ. Ընդհանուր ժողովը եթէ բանաւոր պատճառաւ այս ուրբաթ չը գումարի. յաջորդ ուրբաթ օրը պիտի գումարի, և եթէ բանտուր պատճառաւ յաջորդ ուրբաթ ալ չը գումարի, միւս ուրբաթ պիտի գումարի, և եթէ բանաւոր պատճառաւ միւս ուրբաթ ալ չը գումարի . . . յաջորդաբար շարակարգէ ուրբաթները :

Մայիսի առաջին երկուշաբթի առաւօտ, պօսթանի մը մէջ 20 տարեկան երիտասարդ և 16 ամեայ օրիորդ մը, ճամբանին շաշբրմիշ ընելով կորսուեր են և մինչեւ այսօր ո՞ր կողմէ երթալին յայտնի եղած չէ. կը վախցուի որ պօսթան խուեսուին ինկած ըլլան :

Կը լսեմք թէ, սիրային տենդէ բռնուզներուն առ ի գարման, Փրչը պանեօսիի գրութիւնը նորէն ի գործ գրուիլ սկսեր է:

ՄԱՅՐ ՍԵՆԹ ԱԿԱՐ

Պատմութիւնս, ըստ ինձ Մաքում Պէրթիէ բարեկամս, սովորական և պարզ սկիզբ մ'ունի. Ընդետլ սեպտեմբեր ամսոյն մէջ Օռլէանի մօտ, ընտանեացս քով գնացած էի տասն և հինգ օր անցնելու համար. Մեր գիւղական գրացուհին, Տիկին Օպուէլ, ընտիր և կարի բարեկամաշտ ծերունի մը, իւր քով առած էր, արձակուրդի միջոցին, վեշտառանամեայ որբուհի մը թուալակայիքն օրնիկեան Տօմինիկան:

Վանքի մը մէջ կը դաստիարակուէր : Տիկին Օպուէլ կրօնաւորուհեաց բարեկամուհին էր, և այդ բարի քոյլերն յանձնած էին նմա փոքրիկ վանականուհին որպէս զիւ միւս աղայոց նման արձակուրդին, վայելած լինելու պատրանքն ունենայ : Ծնողքս ծերունի դրացուհեայն հետ շատ բարեկամացած էին : Յանձնախ երեկոյները անոր տունը կ'անցընէինք : Ի սկզբան ուշադրութիւն իսկ ըրբի նորա փոքրիկ ընկերուհեայն. այնքան փոքր և այնքան համեստ էր նա : Բայց օր մը իւր անունը տուին իմ ներկայութեանս, անուն մը որ շատ սիրուն երեւեցաւ ինձ : Լիտի տը ֆըսէժնեոյլ : Ոյն վայրկենէն հետէ աւելի մօտէն սկսալ գիտել զինք և տեսայ որ սիրուն, վարդագոյն և գանգրահեր աղջիկ մ'էր սեաւ խոչոր աշերով միշտ երկզոտ : Գիշերօթիկ դպրոցականի համազգեստն կը կը եր նա, յրջաղգեստ մը և սեաւ վերաբկու մը և պտոյտի համար սպիտակ յարդէ գլխարկ մը կապուտակ ժապաւէններով :

Ուզեցի քիչ մը խօսեցնել զնա : Երկչու էր, գժուարաւ կը խօսէր և գրեթէ ելլրէք չէր աւարտել իւր պարբերութիւններն : Եւ սական խօսեցաւ ինձ շփոթմամբ Աէնթ Ակաթ մօր վըրայ, ծերունի կրօնաւորուհեայն որ իւր խնամոց ներքեւ առած էր զինք երբ գեռ մօնուկ էր և մայրենի գորովով մը սիրած, ինամած և պահպանած այդ սիրուն մանկիկն : Մայր Սէնթ Ակաթ վարժարանին ինձ առաջ տեսան էր, նա հանճարեղ կին մ'էր, գիտեր երաժշտութիւն, նկար և վանքին մէջ թատրերգական ներկայացումներ ընել կուտար . եթէ ուզէր, պաշտամանց ալ կը մը չը կար որ Սէնթ Ակաթ մօր կարողութենէն վեր լինէր, Լաւ գաղափար մ'ունեցայ այդ յարգելի կրօնաւորուհեայն վրայ :

Երբեմն երեկոյներն օգտակար գործոց ընթերցանութեամբ կզբաղէի, Օրիորդ տը ֆուէժընեեօլ աշերով զիս կը դիտէր և չէր գիտեր ուր ծածկել իւրեննելն երբ կը հանդիպէին իմիններուա . Այս բան հաճոյք կառթէր ինձ առանց խուզելու զիս :

Մեկնմանս նախորդ օրն, ձեռքս նը-

մա երկնցուցի : Անվեհեր կերպիւ սեղմեց ձեռներս և որովհետեւ քիչ մը մեր նախահարց սովորութենէն շեղած կերեւէինք, համարձակեցաւ մինչեւ իսկ ինձ :

—Պարո՞ն, զիրար պիտի տեսնե՞նք, —կը յուսամ, օրիո՞րդ : —Ո՛հ, ըստ տիրութեամբ, գըժուար պիտի լինի իսձ : Գուցէ՛, տարիէ մը . . . :

* * *

Երբ վերադարձայ ի Փարիզ, միայն փոքրիկ կրօնաւորուհեայն վրայ այլ եւս կը մտածէի : Դեռատի աղջիկ մը, միամիտ և բարի, իւր մօր թեւոյն ներքեւ պատսպարուած, գաւառին մէկ անկետն մէջ . ինչ սիրուն բան : Բայց ո՞րքան աւելի հազուագէստ և կատարեալ կը լինի երբ փոքրիկ աղջիկ մը կը կըթուի կրօնաւորուհիներու ձեռօք և բաց ի թուուէնի ըսպիտակ և զուարթ վանքէն ուրիշ տուն տեսած չը լինիր : Ինչ երազ երբ գըժուանց համար կունենաս հոգի մը, բոլորովին նոր, մանկական և տղէտ : Եւ ես կ'սկսէի գթալ այդ տարաբաղդէակին վրայ առանց ծնողաց, առանց յարկի որ միայն ճանաչած էր բարի Քերց կուսական և միօրինակ մայրութիւնն և զօր այնքան երկզոտ տեսած էի ծերունի կնոջ քով, հիացեալ աչօք շընելով նորա շուրջն : Ո՞րքան մեծ գործ մը կը լինէր ստուգիւ զայն առնուլ, յեռուցանել, տալ նմա ընտանիք մը, և ո՞վ որ այդ բանին ձեռնարկէր, լաւ գործ մը կատարած պիտի լինէր : Եւ ո՞րքան պիտի սիրէր նա իւր ամուսին : Ստուգիւ նա' ամէն ինչ պիտի լինէր այդ աղջկան համար, ամէն ինչ նմա զոհած լինելով :

Եւ ահա քինչու, գեղեցիկ օր մը, գիտուածը զիս ծնողացս տունը ձըգեց, և քսան և հինգ տարեկան նմ, կը ձանձրանամ : Կուզեմ ամուսնանալ, գտայ՝ և զո՞վ՝ Օրիորդ տը ֆուէժընեօլն ըսպիտի բաց . . . և մերժեցի ամէն առարկութիւններ, և ժամ մը հանգիստ չը թողուցի զիրենք : Խիստ շուտ տեղեկութիւններ առին : Լիտի գրամօժիտ եւս ունէր իւր պաշտպանն, որ այլ եւս անով չէր զրազեր : Քոյլերուն զայն ամուսնացներու հրաման տուած էր : Վերջապէս, մօրս հետ շոգեկառքն մտայ, թուու գնոցիւ և

Յովհաննէս թ. Պալքճեան էֆէնտի
եազրխանէսի թէքըարէն Պիւնիւք եէ-
նի խանտա իւսմթալթա 38 նիւմէ-
րօլու օտառեա նազլ իտէրէք քէմափ-
իւս սապրդ հէրնէվի ուժուրու թահ
ըիրկյեէ վէ պիզզաթ իճրայի վէքեա-
լիթի տաալիյեէ վէ միւմէյեիզիք, վէ
վէ րույեէթի մուհասէպէ վէ սալիրէ ի-
լէ իշմիղալ իթմէքտէ տիր :

Եիկիրմի պէշ սէնէտէն միւթէնա-
վուզ տուր քի պուլունմուշ օլտուզու-
միւթէլիփ մէնմուրիյեէթլէրտէ, վէ
խուսուսի եշլէրտէ քեսպ իթաիկի թէ-
ճարիպի ատիտէ սէմէրէսի օյարագ, թարափընա միւրաճաաթ իտէն ասհա-
պը մէսալիհի վէ խուսուսիլէ թէմ-
եիզ վէ իսթինափը տափա զըմմէնտա,
թաշրատան իշ իհալէ իտէն գէվաթը
սուհուլէթի թարիգլէր վէ էմնիյէթ-
պախ մուգավէլէրլէ խօշնուտ իթմէք.
տէ իտուկինի պէեան իտէրիզ :

—

ՖՈԹՈԿՐԱՖ

ԳԱՐԱԳԱԾԵԱՆ ՊԻԼԱՏԵՐԻԵՐ
ԴՈՒԼԵ ԳԱԲՈՒ ՆՕ. 677

Միւշմէրիէրիմիզի մէմմուն զըլմուգ,
էսկիտէն պէրու մէշուէքիմիզ օլտուզու ամ-
մէնին մալիւմի տիր : Պու տէփա էվրօրու-
նըն էն մէշհուր Փապրիգալարընտան ձէլպ
իտէրէք, աթըլյէմիզի տանաթմըշ օլտոր-
զումու զտուն, միւրաճաաթ իտէճէք միւշ-
թէրիէր հէր հալտէ մէմմուն դալտազլա-

տըր : Գաբառը հավատա պիլէ րէ իմ չէ քի-
իր : Զօծուգլար վէ չօգ տուրմաղա թէնամ-
միլիւ օլմայոնլար իշին, էն սն իւսիւմտէ
(էնսթաթոնէ) ևանի միւշմէրիյի եօրմաղ-
սըզն րէսմէլէր չէրիւր : Պունտան մատա-
ֆում օկրաՓ իշին էն մէշհուր Փապրիգա-
լարըն հէր ձին մաքինու վէ լէվաղիմ մթ
վէ էճզու կէթիրթտիրլուպ, էնվէն ֆիյութ-
էն սթըլուր :

Միւրաճաաթ իտէնիէր մէճճանէն աէրս
վէրիլուպ, մէրագլըւ որ իշին 180 զըուչա
գատար մաքինուար Փիրուլիթ օլունուր :

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն Շ Ա Ն Պ Ե Ր Պ Ե Ռ Ա Ն

ՃԱՆՖԻՍՃԻ ԱԻԵՏԻՍ ՊԵՅՎԼԻՇԵԱՆ

ՈԹԱՆՊՈԼՃԱ. ԶԱՐԵՊԻԻ ՔԷՊԻՐՃԵ ՍԱՆՏԱԼ ՊԵՏԵՄԹէՆ ՄՈԳԱՂԸ ՆՕ. 7

Խապու մազազատա սիեան վէ րէնկլի Փիսթանլըգ, ճէնէզ իշին իրէքմի զու-
մազարըն էն ելի վէ կիւզէլ ճննուէրի, կրօն, Փայլ Փրանսէ, արմիւր մէրվէյ-
եազ, սաթէն, լիօն, րէնկլի աթլազ, մանիթօլուգ չիշէքի գտափիփէ, կարուիլիք
ըզպ ւզլու գտափիփէ, գուէլի Փիսթանլըգ, վէ իրէքլու կրընատին գտափիփէ պու-
լունտուզունտան, միւրաճաաթ իտէճէք քեափփէյի ըուղպէթլու միւշմէրիէրին
եէրէք էմթամնըն նէփփասէթ վէ զարաթէթի, վէ կէրէք Փիհամթլարըն էնվէնի-
եէթինէ խչնուտ օլաճազլարը պէհան օլունուր :

Օ Գ Ր Ո Ւ Ա Ս Ա Ն

ԿԱԼԱԹԱՇԵԻՒՔՍԵՔ ԳԱԼՏԸՐԸՏԱ ՎՕՅՎՈՏԱ ԳԱՐԵԸՍԸ ՆՕ. 94



Պիւյիւք ատամ իշին, թագում էւորիսէ
Զաքէթ բանթալօն, եւլէք 480 դր

Զէշիտի ըէնքլէրտէ սանթբաճլը թազու
— 420 դր

Իրէք վէ եւստան շէրէւ վէ պէշիւփի կի-
ւէ թագըմ 470 դր

Կիւմիւիւ վէ թիւմիւն ըէնկինու սիւ-
մե վէ շէրէ իւէ պէշիւփի կիւզէլ թա-
գըմ 200 դր

Յէգէւատէ սիւպիւ չուպուգլու վէ շէ-
րէլ իւէ պէշիւփի զակէթ կիւզէլ թագըմ
— 240 դր

Պիւյիւք ատամ իշին սիւսան չուհա վէ
եա Փասոնէտէն տանանագլու վէ կիւզէ-
լարթիւսիւ 120 դր

Իշի իրէք, թէրզի պէշիւփի, սիւսուր թէք
կիւզէլ վէ թէք մօտա չուպուգլու բար-
թիւսիւ 220 դր

Իչի իրէք, տէգէ թիւեիւ վէ եա թիւ-
թիւն վէ եամսուտ ւէքթրիզ ւէնինտէ
գուեէթ սիւուիւ պէշիւմի չուհատան բար-
թիւսիւ 220 դր

Սիւեան Փասոնէ թէտէնկօթ դոսթիւ մի ի-
ւէ զակէթ կիւզէլ չուպուգլու բանթալօն
240 դր

Պօնժուր չպօնոթիւմի, սիւսան վէ եա
գանգ ւէնկինտէ Փասոնէ, չէքիւճէ պէ-
շիմի կիւզէլ 200 դր

Իրէք եւլէկ պէշիւփի վէ իւսլու 50 դր

Պիւեիւք ատամ իշին չուպուգլու գազ-
միւտէն լըրթրմազ բանթալօն 50 դր

Տիւզ քումաշտան չուպուգլու բանթալօն
զաեէթ պէշիւփի վէ կիւզէլ 90 դր